

կազին արդիւնքը, որոնց վրայ հիմնուած է մանկավարժական արդի մեթոտը: Եւ եթէ մանկավարժը հետեւ այդ ցուցումներուն դաստիարակութեան գործը փայլուն արգասիքներ պիտի յառաջ բերէ, անհատին մէջ ի քուն ձիթքերուն ուղղութիւն տալու և զանոնք ի գործունէութիւն առխթելու տեսակէտէն: Խապէս ուսուցողական և մանկավարժական հետեւալ մեթոտը կը տիրապետէ ամէն մէկ դասին մէջ:

Նպատակ՝ զլիսակարգութեան ներքեւ դասին կորիքը քանի մը բառերով կը պատկրացուի:

Օրուան խնդիր՝ տիտղոսին տակ կէանքէ առնուած թելաղրող, չինիչ եւ հետաքրքրական զրուազներ կը պատմուին:

Ս. Գիրքն օրինակներ՝ գլուխով յաւիտենական Գիրքէն առնուած զեղեցիկ ու բիւրեղացած պատմութիւններ յառաջ կը բերուին:

Ուրիշ օրինակներ՝ խօրագիրը կ'ընդգրկէ ազգային, եկեղեցական եւ օտար պատմութեանց էջերը զարդարող տիտան անձնաւորութեանց կեանքէն մանրադէպեր՝ զողորիկ ու հրապուրիչ ձեւեր զգեցած:

Խորեղակցուրինն՝ վերնագրով ուսանողը կը հրաւիրուի դասին չուրջ, վիճաբանութեան ձեւին ներքեւ, աղատորէն արտայայտուելու:

Մասման պահ-ը դասին հօգին պարփակող ներշնչալ և ներշնչող աղօթքով մը վերջ կը զնէ օրուան դասին:

Տղոց ընելիքը շաբրուան մէջ՝ բարյական կամ գործնական պարտականութիւն մըն է՝ թելաղրուած յատակ բանաձումով մը:

Գիրքին Հեղինակը հաւատարմօրէն կը հետեւի Հայ Եկեղեցւոյ Տօնացոյցին. իր գործը սկիզբ կ'առնէ Աստուածայայտնութեան կամ Տեառն մերոյ Ծննդեան տօնէն. ապա յաջորդաբար — մերթ ընդ մերթ փոքր ընդմիջարկութիւններով ուր, ազգային կամ օտար վկաներու կեանքէն զմայլելի և չինիչ զրուազներ կը պատմուին — միւս չորս տաղաւարներուն խորհուրդին վսեմութիւնը, ընտանի ու նկարէն օճով, կը պարզուի պատանիներուն աննենդ հոգւոյն ու միտքին առջեւ՝ ընդհուապ գործնական կեանքի վերածուելու զիտումով:

Այս դասերը — թիւով 42 — արդի ման-

կավարժական մեթոտին բովէն կ'անցնին առ հասարակ, զիրքին սկիզբէն մինչեւ վերջը՝ Վերատեսութեան (վերաքաղ) օրինակ մըն առ զրուած է իրբե նմոյչ:

Գիրքին վերջը կայ զեկոյց մը որ կը բացատրէ Կրօնական Մատենադարան - ին նպատակը:

Ահա հակիրճ բառերով ուրուագիծը այս խնամեալ ու սիրուն աշխատութեան: Յարգելի մանկավարժին զրչին ու միտքին աղնիւ ծնունդն է ան:

Զերմապէս կը յանձնարարենք այս գիրքը հայ վարժարաններուն, և մասնաւորաբար հայ պատանւոյն կրօնական և բարյոյական դաստիարակութեամբ հետաքրքրաբուողներուն, որոնց կը նուիրէ հեղինակը իր այս աշխատութիւնը:

Հ.

ԴԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԱՅ

ԺԲ

Սարգիս Թէկիրտաղի Կ. Պոլսկն՝ առ Եղիազար Այնապցի ի Հակիպ:

Երջանիկ եւ երանաշնորհ սուրբ հայրապետի հանուրց ամենայն հայոց զարմի եւ իմոյ յուսոյ եւ յարկ ապաւինութեան տեսոնս տէր Եղիազար վարդապետի եւ սրբանեալ հայրապետի նուաստ յետնեալ եւ կրտէր որգեկէ եւ ծառայէ քումմէ: Սարգիս ումեմին բանոսիրէ մատուսցի երկրպագութիւն սուրբ աստուածացեալ աջոյդ հանդերձ արտասուաթոր ակամք եւ յօյժ սրտիւ փափաքմամբ եւ կարօտիւ, եւ եւս խնդրեմք ի յապենիտոզ Բարեբարէն, զի իբրև զջահ անշիշան ելի պահեսցէ զտէրդ մեր ի պարձանս իմ եւ իմոցս ամենայնի, ամէն:

Նաեւ ընդ սմին խնդրեմ ի վեհ մեծութենէդ, որ զհայրական գութն քո մի խնայեսցիս, այլ զթալով զթասցիս և խանդաղատեսցիս ի վերայ իմ, և միտթարեալ սփոփեսցիս զմեղ և ևս ի սուրբ աղօթիցդ մի մոռանայցես զանառակ որգեակն քո և մի այլ եւ այլ ստախօս մարգկանց հաւատասցես, ինչպէս որ այս քան ամ է զոր բարդեալ կուտեցին, զիզացուցին ի վերայ իմ սնոտի բանս եւ զտէրդ իմ յակամայ

բարկացուցին ի վերայ իմ, զոր ոչինչ ունիմ
տաել այնպիսեացն, միայն զայս թէ Աս-
տուած դատ բարացէ ընդ իս և ընդ զրա-
սացն և զնրամանուցդ աղօթք և օրհնու-
թիւն մի՛ վերացի յինէն:


Այսպէս հաւատա՛, վարդապե՞տ, զի
հոգւով եւ մարմնով իմով ըստ կարողթւ-
թեանս պատրաստ եմ զշարչարանս կրել
մինչ ի մահ եթէ վասն հրամանուցդ կող-
մանէ և վասն սուրբ տանդ դատաստանի,
բարւոյն բարի՛ և չարին չար: Միայն զայս
խնդրեմ ի քէն, զի միմիթարեսցես զմեզ
և զրիւ զիւրատդ մի՛ պակասեցւուցես յինէն,
և տեսցես՝ թէ ո՛րպիսի կու լինի որդիւ-
թիւն անելն: Ինչպէս որ այսքան ժամա-
նակ և ազգ յաւելի և պակաս զրոյցս
արարին, բայց այժմ յամօթ եղեն, և վասն
ելթեակ առնելոյն մեր ընդ Յովսէփ վար-
դապետին կոմին չարափառ մարդիկքն այն,
զի զմիմեանսն հերքեալ պատառեցն: Ա-
յլ զի՞ յերկարիմ, հա՛յր սուրբ, զի գի-
տիմ որ հրամանքդ զիտես զամէնն: Դար-
ձալ խնդրեմ, զի որպէս որ կամիս՝ այն-
պէս իմացնս մեզ, որ մեք այլ ըստ հրա-
մանին քում առնումք զամենայն զործառ-
նութիւնս մեր, զի ստուգապէս սիրով կա-
պալցեալ եմ ընդ քեզ: Եթէ կամիս և եթէ
ոչ՝ մեք զմեր ձեռաց եկեալն կու կատա-
րեմք, բայց հրամանուցդ բարերարութիւնն
հրամանքդ լաւ գիտես, որպէս որ վայել է
մեծութեանդ:

Դարձեալ առաւելապէս խնդրեմ ի հր-
րամանուցէդ, զի զերեմիա որդեակդ, որ
է եղբայր մեր հարսագատ, յաւ պահեսցես
և զդարձն նորին շուտով արասցես առ մեզ,
զի լնաւ ամենեին հաւատարիմ մարդ չու-
նիմ ի մօտս եւ ոչ օգնական եւ ոչ ձեռին-
տու, բայց ի ծերունի հօրէս՝ Տէր Մարտի-
րոս քահանայէ. բաւեցի մեծափառ վեհ
իմաստութեան:

Գրեցաւ Անպտեմբեր իլլ. [1664]: Մե-
ծաւ փափաքանօք եւ արտատուաթոր զի-
մօք մատուցանեմ երկրպագութիւն ծերու-
նի հօրս իմոյ գորչապարի տեան տէր Աս-
տուածատուր վարդապետի: Դարձեալ մե-
ծաւ սիրով և փափաքամբ սրտիւ ողջոյն
մատուցանեմ համշիրակի իմոյ աէր Սու-
քիաս վարդապետին, նաև որդեկի մերում
ներսէս սարկաւագի: չնորհաւոր լիցի:

Հրատ. Մ. Ե. Ն.

ՆՕԹԵՐ ԵՒ ՆԻՇԵՐ



Աւղիդ չէ և ոչ ալ պատշաճ՝ հրազարակային
քննադատութեան պատեհութիւններ կամ պատ-
րուակներ որունել մարդու մը կեանքին և գոր-
ծերուն ներքին մանրամասնութեանց մէջ, երբ
մանաւանդ, իրաց բնական բերմունքով, ըն-
դարձակ և մանուածոյ յարաբերութեանց մարդ
մըն է ան, որ այդ պատճառաւ ուղած է կրցած
է յաճախ, իր այդ բազմադիմի գործառնու-
թեանց և յարաբերութեանց չնորհիւ նոյն խեկ,
իր Հասուրածութեան օգտակար ըլլալ այնպիսի
կերպերով ու այնպիսի պայմաններու մէջ, զորս
մենք պիտի չկրնայինք կուանել կամ ըմբռնել:

Առ նուազն այս խորհրդածութեան կը առ-
նին զմեզ Մարտէլի Հայոց Եկեղեցին բերէն
այնքան անճահ կերպով կատարուած և քանի
մը հայաթերթերու մէջ զրուած այն խիստ զե-
տողութիւնները որոնք ուղղուած էին Տիար
Գալուստ կերպէնիկեանի կամ իրեններուն կողմէ
օսարբի մը իրը թէ եղած նուիրատուութեան մը
եղելութեան:

Անոնք որ այսքան բուռն կերպով կը քըն-
նագատեն նուիրատուութեան այդ բարբարք, զայն
համարելով թէրես ազգային կարիքներէն վրի-
պեցուած նոպաստ մը, զնահատական բառ մը
ուղղեցին արդեօք նոյն այն կիւլուէնիկեանի ա-
նուան, երբ անիկա կանգնեց կոնտոսի Հայ Եկե-
ղեցին, երբ մէկ անգամէն 7,000 սոկի նուիրեց
Ս. Աթոռոյ Մատենագարանի կառուցման հա-
մար, և նոյնքան և աւելի գումարներ, թարե-
գործականի միջոցաւ կամ ուղղակի, կրթական,
բարեսիրական, գրական և այլ նպատակներու
համար, և զորս կը կատարէ ցարդ շարսւնակ,
առանց շեփորի եւ անազմուկ. կամ ստուգիւ
կ'անդիտանա՞ն արդեօք բազմաթիւ այն նոպաստ
ները և օժանդակութիւնները, զորս այնքան ա-
ռատածենութեամբ ըրած է նաև կ'ընէ տակա-
ւին յօգուտ ազգային բազմաշխատ անձերու և
բարի ձեռնարկներու . . .

*

Անիմաստ եւ ապահովաբար անարգար էք
նաեւ այն հարցը, «որ, չուրչ երկու ամիսներ
առաջ, վրդովիչ սաստկութեամբ յանկարծ խը-
ռովից Ամերիկահայոց Քայիֆորնեան թեմի ազ-
գային կեանքը, առաջնորդական ընտրութեան
անակնեալ տագնապով մը, Վասահ ևնք թէ ա-
մէն Հայ կը փափաքի միայն որ բալորովին
սույգ լինին կարդ մը թէրթերու այդ մասին
վերջերս հազրողած տեղեկութիւնները, որոնք
կը հաւատան թէ ժողովական և ժողովրդական
տնօրինութիւններով վերջ գտած է այդ ցաւալի